

≡ Ս Ի Ռ Ա ≡

Լ.Բ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1960

◀ Նոյեմբեր ▶

Թիւ 11

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՄՈՒԹԻՆ ՄԷՋԵՆ

— • —

Պէտք է ընդունիլ թէ տխուր, շատ տխուր եղաւ Երուսաղէմի Հայոց վանքի նախընթաց չորս տարիներու պատմութիւնը։ Զարիքը զոր զործուեցաւ կրնար գարմանուիլ, ցեխը զոր զոյացուցին կրնար մաքրուիլ, վատութիւնները զորս ի զործ զրուեցան կրնային ներուիլ, եթէ այս արարքներու տրաում հերոսները ամենադոյզն չափով զիտակցէին իրենց ըրածներուն, և իբրև մարդ, իբրև հայ և եկեղեցական, կարենային ապաշաւով ու սարսափով տեմնել իրենց աղարտուած պատկերը այն ցեխու ջուրին մէջ, զոր զոյացուցին։ Սակայն յաւիտենական է խօսքը հայ մատենազրին, «Խոզի հարսնացելոյ կոյաջուր բաղանիս»։

Հակառակ այս իրողութեան, իրենց տրտում այս արարքներուն ի հաշիւ պատուհասուածները կը յանդէնին ամակաւին անպատկառօրէն ուրիշներու վերագրել այն բոլորը՝ զորս իրենց զործը եղաւ և կը մնայ: Զենք զարմանար գերակատարներու այս հոգեփիճակին համար, ի վերջոյ ամէն մարդու տրուած չէ այս աշխարհէն մեկնելէ առաջ, իր ձեռքերովը լուալու իր աղտոտութիւնները։ Սակայն չինք կրնար ներել մարդոց որ, այս բոլորին յետոյ, ժարդէին արդար և իրաւազրկուած նկատել ինքինքնին և երեխայական նարամտութեամբ շանալ ուրիշներու ուսերուն բերցնել զործադրուած արարքներուն պատասխանատուութիւնը։

Հասարակաց մտածումը, չորս տարիներ շարունակ, զիծէն գուրս հանող այս ձեռնածուները այսօր եղած են աղաղակելու թէ ինչո՞ւ վերաքննութեան կ'ենթարկուի անցեալը, ուր կը հանգչին այն բոլոր մեղքերը, զորս պահ մը ուրիշներու վերագրել ուզեցին։ Տիրորէն երջանիկ է մտածումը, մենք ալ մեր կարգին պահ մը տիրօրէն երջանիկ զդացինք ինքզինքնիս որ պիտի կրնայինք մոռացութեան տալ այս ամէնը։ Սակայն պատուհասուածները վայրկեան մը իսկ չզգաստացան, ընդհակառակն նոր թափով մը շարունակեցին իրենց դաւերը այս նուրիտական հաստատութեանը դէմ, որուն իրաւունքներն ու շահերը անձերով չեն պայմանաւորուիր։

Օրինաւոր Տեղապահի վանք վերադառնալէն անմիջապէս յետոյ, Հաստատութիւնը տարիներով Արշակաւանի վերածոս այս տիրահոչակներու առաջին զործը եղաւ սառեցման ենթարկել Հաստատութեան անունով զանազան

գրամատուներու մէջ եղած բոլոր զումարները : Երկրորդ, Ամերիկայի Մանհատան Չէյս դրամատունէն փախցուցին քասանչորս հազար տոլարի զումարը, որուն մաս կը կազմեն Հ. Բ. Բ. Ա. Միութեան կողմէ Մելքոնեան կտակով Ս. Աթոռոյ տարուէտարի վճարուող զումարը, ինչպէս նաև Ամմանի և Զարքայի գպրոցներուն եղած կրթական յատկացումները : Վանքի հաշուոյն եղած այս զողութիւնը մին է այն բազմաթիւ զողութիւններէն, որոնք շուտով և ճշգուած տեղեկագիրներով պիտի ներկայացնենք հանրութեան :

Պաշտօնական այս զողութիւններուն նորէն պիտի չուզէինք անդրադապանալ, եթէ բարոյականի անծնորնք քարոզիչները Խարայէլ երթալով, տակաւին քանի մը ամիսներ առաջ, չփորձէին հոն նոր Պատրիարքութիւն մը հիմնելու դաւը, այս ուղղութեամբ համոզել փորձելով Խարայէլի կառավարութիւնը : Ամբաստանութիւն չէ որ կ'ընենք, վասնզի ունինք մեր տրամադրութեան ներքե այս վաշշուէր դաւին բոլոր փաստաթուղթերը, որուն իր կենդանի վկայութիւնը կրնայ բերել եաֆայի այդ օրերու Տեսուչը, այս դաւի ցաւագար գործակիցներէն մին, տիրառնչակ անծնորնքին հետ միասին : Տակաւին չենք խօսիր Փելազար այն փորձերէն, որոնցմէ իւրաքանչիւրը առանձինն դաւ մըն է այս Հաստատութեան նկատմամբ գործուած, իսկ բոլորը միասին՝ անորակելի ոճիր մը, որուն պիտի չկրնային հանդուրժել ամենէն աղարտուած հողիներն անդամ :

Հետեւաբար կը հարցնենք բոլոր անոնց՝ որոնք խիստ բարեմօրէն, անձնական նամակներով և զրութիւններով, անպատշաճ կը գտնեն Ս. Աթոռոյ պաշտօնաթերթին մէջ հրատարակուող «Երուսալէմի Տագնապլայ» յօդուածաշարքին արտայայտութիւնները, թէ կարելի՞ է լուել և թէ մանաւանդ մե՞րն է յանցանքը երբ կը ստիպուինք ըսել բաներ, որոնք քինախնդրութեան մը հաշուն չէ որ կը զրուին, ոչ ալ ինքնապաշապանութեան նպաստակաւ, այլ հերքումներ են եղջերուաքազային այն յերիւրանքներուն, զորս բռնազրաւիչներու խմբակը, չորս տարիներ շարունակ թոյլ տոււաւ ինքպինքին, «Սիրոն»ի էջերով և գոց ու բաց թղթակցութիւններով, մոլորեցնելու Յորդանանի և Սփիւռքի մեր հանրային միտքը, ալիտաւոր ու անխիղճ սանձարձակութեամբ :

Ո՞ւր էին այսօրուան բարեմիտները, երբ եկեղեցւոյ զանգակներուն հաւելով, իրենց սեռին պատկառանքը ոտնակոխած կիներ, պղտոր թելազրութիւններու ներքէ զործող գպրոցական անմեղ մանուկներ, կաշառուած ամէն դասակարգէ եղկելիներ, փորի և պոչի ցաւէն տառապող չարամիտներ, բիրերով ու զէնքերով զինոււած վանքին գուուը կը հանուէին, հայնուչներ. արձակելու և սպառնալիքներ ընելու մարդոց հասցէին, որոնց միակ մեղքը հանգուրժել չկարենալն էր այս անլուր և շրջուած եղերերգութեան : Ո՞ւր էին, այդ օրերուն, մեր ազգային բարոյականի նախանձախնդիրները, ո՞ւր էր մեր մամուլը, ո՞ւ ընդհակառակն, առանց հատուածական խտրութեան, իր ամբողջական մասնակցութիւնը կը բերէր այս կատակերգութեան, եղկելի և պղտոր հաշիւներով :

Չենք զբաղիր նենգամիտ շարագործներով, ոչ ալ աժմն գնոււած պնակալէներով, որոնցմէ ոմանք մինչկ այսօր իրենց աղտոտ բերանները բաց կը պահեն գեռ նետուած ու նետուելիք ուկորին համար, շարունակելով իրենց կաղկանձը : Զորս տարիներ շարունակ, նմաններու խմալուր ոռնոցներու մէջէն

արհամարհանքով անցնող անցորդը՝ չի խանգարուիր յետամնաց քանի մը քո-թոթներու հաջոցէն, ոչ ալ անոնց ծիծաղելի սպառնալիքներէն, թէ պիտի շա-րունակեն իրենց հաջոցը, ապացուցելու թէ հաջել զիտեն։

Տակաւին կան ուրիշներ, որոնք բարոյականի, սրբութեան և Եկեղեցիի նուիրականութենէն կը ճառեն, առանց ճիշդ Կերպով հասկնալու անոնց իմաստը։ Նախանձով ու թոյնով լեցուած մարդեր, որոնցմէ մին մանաւանդ, հակառակ որ նուիրական Աթոռի մը վրայ է պազած, ինքինքը ամենազուեհիկ միջնորդի մըն է վերածեր այն օրէն ի վեր, երբ մարդիկ իրեն զացան Անթիլիասի Կա-թողիկոսական Աթոռը, ինք որ քառասուն տարի շարունակ այդ Աթոռին գահա-կալը ընտրուներու ձեռքին էր նայած, փառքի մուրացկանի անհուն թշուառա-մըտութեամբ։ Զաւամած ու ցնդած այդ նենգամիտը, որ ուրիշներուն խելք բաժնելու իր եղկելիութեանը մէջ զմնելէ վերջ իր պատուհասը, տակաւին չ'ու-զեր զիտակցիլ իր արարքներու չարաղէտ արտմութիւններուն և կը շարունակէ ըսել ու ընել բաներ՝ որոնք թէկ ընտել իր թշուառ մաքին ու ճիղճ հասակին, բայց շատ վար կը մնան իր հանգամանքէն։ «Երուսալէմի Ցագնապը» յօդ-ուածաշարքին մէջ մեր արամադրութեան ներքեւ եղող է իր կողմէ ստորագրուած փաստաթուղթերով, հայերէն և թուրքերէն, պիտի արժեհորենք Հայ Եկեղեցւոյ այս անպէտ կուրազիին մաքին ու հասակին չափը, երբ տեղն ու ժամանակը զայ մեր ըսելիքին։ Հոս անցողակի միայն կ'ուզենք ըսել իրեն և նմաններուն, որ թող շատ առաջ չերթան, որովհետեւ մենք մեռելները անզամ մը ևս մեռ-ցընելու արուեստը զիտենք։

Եետոյ թող ամէն մարդ զիտնայ թէ մեր ըրածը այս էջերուն մէջ ու-րիշներ նախասելու և ինքինքնիս արդարացնելու փորձ մը չէ, ոչ ալ գործուած չարիքները ուրիշներուն վերագրելու աժան աճպարարութիւնը, այլ ըսելու միայն ճշմարտութիւնը, որքան ալ գառն ըլլայ անիկա, փարիսեցիութեան պատմուճանը մեզի հազդնել ուղղողներուն համար։ Վէրքը ծածկելով չի բուժուիլ, հանրային բարոյականի նշգրակը պէտք է կատարէ իր գերը, երեան հանելու իրական պատասխանատուները։ Մենք անոնցմէ չենք որ կրնան ազդուիլ ու մանաւանդ սաստուիլ, լրազրային, շատ յաճախ, անմիտ կամ վարձուած բարբանջանքներէ։ մեզի համար կարեռը փասան է, և մենք ունինք այդ փաստերը։ ահա թէ ինս չու այնքան կարծը ու խիստ են մեր արտայայտութիւնները։

Գիտենք թէ այս տողերուն ընթեցումը անթարգմանելի սարսուներով պիտի լեցնէ հոգիները անոնց՝ օրոնք պահ մը կարծեցին թէ Կարելի էր ամէն բան ընել և անպատճի մնալ, թող վստահ ըլլան թէ չենք ասեր զիրենք, որով-հետեւ իրենց շինծու և արուեստական բարեպաշտութիւնը և փայտոչիլային հնարամտութիւնը մեզ չի հիացներ, ոչ ալ իրենց ձայներու դողդոջուն ստու-թիւնը՝ միամիտաներու ականջներուն սաղմօսերգուած։ Միւս կողմէն սակայն չենք կլնար հանգուրժել կեղծիքի արհեստաւորները, յարցուած խաչագոյնները, ամբոխին միամտութիւնը շահագործու աճպարարները, աներեւ իմաստակները, և մութին մէջ պահուրասով նենգութեան ու սաղբանքի դործակալները։

Չուր շանք և ապարդիւն ճիգ է պայքարը որ կը փորձուի տարուիլ պայ-քարէն յետոյ։ Խմաստէ զուրկ էր ան երէկ և զոյութեան իրաւունք չի կընար

ունենալ այսօր։ Անոնք նոյնիսկ, որոնք իրենցմէ խուսափող փառքի մը ետևէն հե ի հե վազելէն վերջ, իրենց զլխուն կործանած տեսան ու զգացին իրենց բոլոր երազներուն չէնքը, ակամայ հաշտուած կը թուին ըլլալ եղածին հետ։ Պայքարը այժմ մնացած է նենդամիտներուն և պնակալէզներուն, որոնք միշտ խնճոյքի աւարտումէն յետոյ կու գան խնդրելու իրենց բաժինը, Խոսք չունինք մարդկային զգացումէ զուրկ այս եղկելիներուն, որոնք կրնան պայմանաւորուիլ ինքինքնունուն հետ, այսինքն զիտակցօրէն ընդունիլ, թէ կարելի է բարոյական ամէն հարց կամ դէպք տարրեր անկիւնակէտէ դիտել ու կշռել, այսինքն պարզապէս հաշտուիլ հոգեկան արկածախնդրութեան մը հետ, իմաստութիւն նկատել յարմարցնելու իրենց խիզճը գէպքերու ընթացքին կամ պահանջքին և պարագայապաշտութեան ամենէն գձուած մտածումներով խեղել պատուոյ, համոզումի և նկարադրի ամէն տնկեցծութիւն։ Այդպիսիներէն մին կը թուի ըլլալ Պէյրութի զարշէլին, որ ժամանակէ մը ի գեր իր սրունգներուն վրայ սաղապահմ օրորուելով, Պէյրութէն Հայաստան, Փարիզ և այլուր կ'երթենեկի, Կաթոլիկոսներէն և հարուսաներէն խնդրելու իր ժամուցը։ Եթէ իր հաջոցը շարունակելով կը կարծէ թէ կրնանք զինքը հաշուի առնել, յօդուած զլուի հազար հինգ հարիւր թուղթ վճարելով իրեն, ինչպէս կ'ընէին նախակին իշխանութեան մեկենասները, շարաչար կը սիսակի։ Մենք վճարուած հաջողներուն հո՛շտ մը կ'ըսենք ու կ'անցնինք. մնացեալը իրենց զիտալիքն է։

Իբրև վերջաբան մեր այս տողերուն և իբրև յառաջաբան և երրուսաղէմի ծագնապը յօդուածաշարքին, կը յայտարարենք, փոխ առնելով Փարիզի ծանօթ մտաւորականներէն մէկին խօսքը, զինքը դատել փորձովներուն ուղղուած։ Մենք կը թքնենք բերանը անոր, որ մեզի բարոյականի դասեր կը փորձէ տալ, և մեր թուղթ դիւրին չի չորնար։ Աւելին՝ «Երրուսաղէմի ծագնապը յօդուածաշարքը հանգրուան տո հանգրուան պիտի շարունակուի, փաստերով ու տուեալներով երեան բերելու, ա) Նիւթական զողութիւնները արքեպիսկոպոսներու։ Բ) Եպերեի դաւադրաւթիւններն ու զրպարտագերը այն խմբակին, որուն անգամները ի զուր կը զալարուին ինքնարդարացման անհիմն շոշորթարանութիւններով, թակարդ ինկած աղուէմներու նման։ Անարգութեան մէջ արգահատանք հրաւիրող այդ ցաւագարները տակաւ պէտք է ըմբռնեն իրենց արարքներուն անմարդկային գարշէլութիւնը։ զ) Ամօթալի զիշումները արժեմ ու շարժեմ մարդոց, որոնք զիրենք իրենց այժմու վիճակին հասցնելէ վերջ, երրուսաղէմի այս պանծալի Աթոռն ալ իրենց հետ իշեցուցին աստիճանի մը՝ որուն վրայ մինչե երէկ ամէն մարդ կրնար կոխել։ Անձնականութիւն, չափազանցութիւն, կանխամտութիւն, վրիժառութիւն և տակաւին շատ մը այս կարգի ստրուկ սովետառութիւններ մեզ չեն կրնար կեցնել արդարութեան և մաքրազործումի ճամբռուն մէջ։ Պէտք է երեան հանրութեան պղտորած աշքերուն անոնց նեխած նողիները, որպէսզի ամրապնդուի ազգային առաքինութիւններու խախուտ հաստարմութիւնը։

Պարզ և յստակ են մեր խօսքերը։

Ե.